

ազգին մէջ դիտութիւններու յառաջանալուն վրոյ  
շատ նշանաւոր ազգեցութիւն ունեցան։ Միիմիւա-  
րեաց մէկ մաս 1773թ Տիգրան քաղաքը վորք  
մէ Հաստատեց, ու 1810թ Արենան փախարածե-  
ցաւ : Ինչդեպ նոյնպէս շատ հարբած անօթ տպարտներ  
1811թ Արենան փախարած են եւան։



ՀԱՅՈՒԹՎԱՆ

ԱԿԱԴԵՄԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՅՈՒԹՅՈՒՆ

2. Զար ննդիր մը չէ կարծենք Աւատոց  
շապեամն երկրորդ Հարցումը թէ արդեօք եր  
կաթագրի գործածութիւնը Հայոց աշխարհ  
այս կամ այն մասին յատուկ չէր: Գրաւութիւն  
այնպէս զարդարաց կը գանձնէք գենեթէ ամեն  
երկաթագրի (Քլասագրի կամ միջնամսորգական  
մատեաններուն մէջ, որ պետք էնք ըստուն  
անոնց դրիշներուն առաջնակարգ էղաղաքի ա-  
բուեստառը ըլլալի: Բայց Տարտար դիմէ չ-  
ծնանիր մարդ: Եւ գրաւթիւնն այնպիսի են առաջ-  
երու այն քեցիսէ կատարելութեան Հայոցները  
Համար՝ անհիմատեց էին մշտատեւ վարժու-  
թիւնը եւ ուսում կամ կրթութիւն: Արդեւ  
ձեռագիր յիշատակարնաց մէջ շատ յաճախ կ-  
հանդիպինք գովութեանց այն վարդապետաց  
որոնց քան ուսուած էր այս կամ այն գրիշնիւր գրչուաց  
թեան արուստուն: Օրինակի Համար՝ բազմաթիւ  
անձանաւ մէջ մին միայն լիշերուն Համար՝ թօնու-  
ամու Մինեսութեանց պատամակիրը կը նիսի իրբե-  
գրուսոցց եւ տանիչ գրչութեանց<sup>1</sup>: Գրչու-  
թեանց ինչպէս նաև այն ժամանակներն ընդ-  
հանրապէս որեւէ կրթութեան կենդրուններն էին գլխաւորաբար Վանքերը: Վանքարելի չէ ուրեմ-  
մատեէլն որ մերընդարձակ աշխարհին այս կամ  
այն կողման վանքերէն մին աւելի մէկ տեսա-  
քի սիժ տար մշակելով եւ զարգացնելով զայն  
որիիշ Հեռաւոր մը՝ գրչութեան մէջ յատու-  
ամն երանակարութեաններ ցոյցներ, եւն: Հիմ-  
ժամանակի Հազրդագակցութեանց նուազութիւններ-  
ուն գետարութիւնը չէր ներեր որ՝ օրինակի  
Համար՝ երբ Ավելիից մէջ գրչութեան նոր Հո-  
սանք մը ծնանակը, նոյնը ծաւալէր անփառակէ-  
մինչեւ: Հեռաւոր Հայաբնակ սահմաններուն Ընդ-  
հանրապէս կիսայ միշտ բառակի որ կրթութեան

կնդրոններէն հեռու գտնուող վայրիցը՝ ինչպէս ամեն բանի նշյալքն զրցութեան մէջ միշտ աւելի հին ձեւերը կը պահէն, եւ շատ ուշ տեղի կու տան նորագոյն սովորութեանց է թէ՛ միայն հազարաւոր եւ ամեն անկին գտնուող արձագագրութիւնը հետազոտուէին եւ հաւաքուէին լուսակարով կամ նմանադրոշման, շատ պայծառ պիտի աւելուի այս երեւութիւնը, որ ուրիշ ազգաց քով ալ նոյն է:

Ա զի՞զ է անջուշա այս գաղափարը, Բայց մանրամատնութեանց ինչպէս եւ աւելի որոշ շըսաններ բաժնել տակաւուն կարող չնեկը չունենայով ձեռքբերնիս բաւական ատադի: Յատկապէս երկաթագիր ձեռապի իններուն գալով՝ անշոշա ձեւերու այն մեծ տարրերութիւնը որով կը զանազանին կլորածե գլխագիրն եւ ուղղաձեւ միջնմերուպեանն (զգը օր. Մ' եւ Ա', Տ' եւ Մ' եւ) ունեցած են նախնարար իրենց որոշ շըսանն: Բայց երբ եւ ուր, կարող չնեկ առ այժմ պատասխանել, ուշա կանոնին ըլլալու է այս անշոշա: Քանի զի այժմ միւնայն հոգած գլխագիր եւ միջնմերուպեանն ըլլայ ձեռապի ըլլայ արձանագրութիւն՝ մեր առջեւ կ'ելլեւ իրմին զարդացած:

Երկաթագիրն (երկու ձեւն ալ իրենց մանր  
պէսպիսութեամբը) իրբեւ զալուստն ու գիր՝ գննէ  
մինչեւ ժև դար՝ արդէն Հայոց աշխարհի ամեն  
կողմ՝ գործածուած կը աւեսնենք. որչափ որ մեզի  
անօթ ձեռագիրներէն կրնանք հետեւցընել:  
Բայց արդէն դիւրաս ալ կը մենուի այս բանս:  
Եթէ գլխագիրն են Նախանակն կամ Մեսրոպեան  
ձեւը, հինգ երրորդէն մինչեւ ը—թ դար, որոնցմէ  
ունինք հնագցյան ձեռագիրներ սախաւ թուով,  
եւ մինչեւ մասն մասն գալու աւելի ուշ, շատ  
իրկար ժամանակամիջոց կայ. եւ գարերու  
այս ընթացքին մէջ նոյն զալուստն ան կիրն եւ  
անոր մէկ ուրիշ եղանակաւորութիւն (միջնն) ա-  
մէնէն հեռու անկիններն ալ կրնար մտնել:  
Զարմանք չէ ուրեմն որ թէ գլխագիրն եւ թէ  
միջնն աժմէ միեւնողի հնութեամբ ծանօթ է

፳፭፻፲

մեղի. Եւ դարձեալ որ տառերու այս ձեւերն  
այժմ տեղուց մը՝ ըսենք Հայոց այս կամ այն  
գաւառին՝ յատուկ չենք կրնար Համարիլ, քիչ  
շատ ամէն կողմէն նցյն գրերով ձեռագիր հասած  
ըլլալով մեղի: — Թէ Ամսայի հետ կապ չունի  
մեր երկաթակիր՝ խնդրոց տակ չէ:

Երկաթագիր եւ բոլորքի հաստանէ գարձեալ ։ Հա-  
ռնան. Զ. գարձեալ ։ Երկաթագիր ։ Հին յցի ։  
Ճառընտ. Ժ. որ Մանդակունանց ճառերը կը պա-  
րուսանկի! Թողում յիշել որիշները: — Այսու  
հանդերձ տառերու մանրանալուն, որով եւ նոր  
եւ զիւրագիծ տառերու ծագելուն՝ քիչ նպաս-  
տամասց չեր գրեսը թեան նիթերու սղու-  
թիւնն: Ենկենանալ չին պակսեր միշտ, բայց  
ոչ ամեն մարդ կնար օրինակի համար հսկայ  
Սատուածաշունն մը երկաթագիր մէծ տառերու  
գրել տալ. մայսն պէտք եղած կոկուած մագա-  
լաշը ժամանակին համար մեծ գումար մը կը  
պահանջը: Զուր աել չէ որ ձեռագիր գրե-  
թէ միշտ գրել տուոյին առասածեաննաթիւնը եւ  
այս կամ այն եկեղեցւոյ նուրիբել դովութեամբ  
կը յիշասակին յիշասակարաններուն մէջ:

Դասալով Հնագյղն երկաթագիր աւետարանաց գրչութեան տեղերուն՝ կը տեսնենք որ քիչ շատ ամէն գաւառէ կան մզին հասած: Ամենահին նաևօթ Հայ ձեռագիրը կամ Լազարեան ցեմարանի 887ի աւետարանն ի Վահանդ գրիսեած է անշոշտ, նիշպէն յիշատակարանէն Կերեայ<sup>3</sup>: Երկրորդ Հնագյղնը Մըլք թագաւհայութեան կողուածն ի Վենեսիլի 906 թաւականի Վարագայ Կերեցցց Համար գրուած է անշոշտ Արքունեաց իշխանութեան մէջ<sup>3</sup>: Ասոնցեալ սոքը՝ 4 ձեռագիր կը յիշատակուի թ. դարէն<sup>4</sup>, ամէնն ալ մագաղաթեայ երկաթագիր: Ասացնիլ Սպերը Ա. Ցոլչանն վանքէն Կարին բերուած, այժմ կարոյ Սանասարեան վարժարանի ձեռագրաց թ. 1, ունի յիշատակարանս “Տ. ՆԼԻ (= 986) յունուարի Ա. Հայոց” ևս Եղիա-

2. ԱՄԱՆԴԱԿՈՒՆԻՄ ՃԱԾ ԵՐՐ պարսւնակող ՃԱՊԵՆԹՐԱց

զբանավան և զաման ինչ օրինակ մատուց, զբանավան ի զաման ինչ օրինակ մատուց, բոլորդ իրեւ և ԱՀ ( = 1224 ) թուին, բայց  
“Ճառընտ. Բ. մեծ մատեան” փոքր մինուազ քան  
Նական քան զառալինն, և “Հնագցն գրու-  
թեամբ խոշոր իրը երկաթագիր, մԱ- ծի  
դարու, նորոգուած ՊԵ ( = 1506 ) թուին

1. Առաջ դի Առաջապես կա կարենք թէ Թիգրե-  
անց այս ձեռ կազ ունենա՞լ Անդար վախա հետ, ո-  
վանական են հնագոյն յաւառներ երկու ոտքի մասեածուն-  
(ի միջ այց Անդարական կուռած Առաջապես կա դա-  
րան) մասնաւեց որ չընի պահեք այս կազմին ալ հա-  
մարական է»:

ՏՎԱՆԿՐԾՆ ։ Հ. Ա. Ա. Աւագերկան, «Ապրելը սրբաց», Հայր. ԺՈ

လောက် စုတေသန၊ ပုဂ္ဂ ၄၁၊ ပုဂ္ဂနယ်၊ နိုင်ငံခြားမှာ ပေါ်လောက် ပေါ်လောက် ပုဂ္ဂ ၂၅၃၇၊ ပြည့်စုတေသန ပုဂ္ဂ ၂၆၀၈၊ ၁၈၉၅၊ ၄၂ 46-58၊  
၁၂၁၁။ ဖျောက်ဆုံး ပေါ်လောက် ပုဂ္ဂ ၂၅၃၇၊ ပုဂ္ဂ ၂၆၀၈၊ ၁၈၉၅၊ ၁၂၁၁။

բառաւուր, և ի վահակ վահանեցիք, որի վ արտ վ ա-  
նադպար որու իրեն Մէկ կուին և և Աւազգին  
մասին առ նաև. «Փառա», 1876, էջ 28—39:

Ե Մէկի մշտակարան թքան է Հայուան Հնի  
Դպրաւթեան, (Եղանակ 1886) Եկոնոմիկ, էջ 62. «Ե Ան-  
Վլէք ապօնին Քրիստոն և Հայոյ Թագավոր ի Շնի ...  
(= 1018) Թվականին եւսո զաւատուսն ի Արաքի Սուրբ  
Պատուածինն, զոր ին ձեռամբ եւ ծանաք եմ շնչառ  
յաւդականական թքան ի մաս ապօնին ի մաս ապօնին  
ի հերթու մշտակարան մ' Մէրքան քանակութիւն  
(= 1208) Թուավան Կիխնացն աւետարափն պատասխան  
զերպար ձեռքն եւ գործառն Վարայա ուրուց Անդի-  
նուկ, որ մնանաման էն կնկապաք Անվագին զարդին  
եւն, ուն քրիստ յիշտականամ չ միւնք, բայց մայս թ-  
ագրութեան թուավան է Ծանու, (= 906):

քահանայ ստացաց զուրբ աւետարանս, ո ուստի 986 թուն շատ յառաջ կրնաց ըլլալ գրչութիւնը. քազմաթիւ ուրիշ յիշտակարանաց մէջ կայ հատ մ'ալ Շէ (= 1058) թունին, դիրն է մինչեւրոպէ երկաթագիր՝ Երկրորդին որ Բրիտանական թանձարանի մէջն է, թուականն եւ գրչութեան տեղն անծանօթ է, երրորդին Անտոնեան շարց գրառան մէջ՝ եւ գրութ Սարգիս քահանայի նժեմ (= 966) թունին, նշյալին գրութեան տեղն անծանօթ կը մայ մէջ. Չորրորդին մասնի միայն գիտենք որ Համայ գուստը Մամիկոնի նուեր ըրած էր Բարձաքաղի ուստին Վահանայ կաթուղիոսի (Խառաւլ 996ին) օրով: Այս չըրսին վայց աւելցրներու է Էլիֆանի հոչակաւոր Աւետարանը՝ գրուած ԱԼԸ (= 989) թունին Յովհաննէս գրչէն Ստեփանոսի քահանայի համար ի Նորավան Սիւնեաց: Բայց այս մինչեւ Ժ գրորու վերջը 7 (քուն 6) Աւետարան կայ անմօթ որոշ թաւականաւ, գրուած՝ Վանանդ, Վասպուրական, Միւնիք. մինանք անորոշ կը ման այժմ մզիք. զըր օրինակ 986ինը Ապեր գրուած է արդեօք: Բաց աստի, չկարծուի թէ ասով լացած ըլլայ Ժ գարու բրոյր ծանօթ աւետարաններու ցանկը: Ահա Սահանարեան վարժարանի թ. 8 Ճեռագիր Աւետարանն մինհաւորուուն երկաթագրով, որուն առաջին նորոգումն եղած է ԸՆ (= 1111) թունին, իսկ բուն գրչութիւնն է Ժ գարու վերջերէն, թէ կը եւ բառ յիշտակարանն կիսով միայն ընթեռնլի ըլլայ, Վարաց “Դաւիթ”, արքայի ժամանակ, մերձաւորապէս 964էն յառաջ, եթէ մանաւանդ Հայոց կաթողիկոսին անուան “Անաւ մաշարդ” առաւելն կարենանք ուղիւել “Անաւինիա”, որ կաթուղիկոս էր իր 943—64 աստիները. բաց աստի անոր կից կայ ութ ինիւնէր էջ՝ Հնագոյն Աւետարանէ մը:<sup>3</sup>

Հ. Գարեգին Ա. 9 Ճեռագիր Աւետարան կը յիշէ Ժ գարու, ամէն ալ երկաթագիր, բայց բիշերուն գրութեան տեղը ծանօթ. ասոնց երկուն ալ արդէն Ժ գարէն են<sup>4</sup>: Առաջինը

<sup>3</sup> Մահամատա տես “Հանդեսն 1896, էլ 24—26: — Պա. 2—5 և 328—29 իբրաւէ ալ են զիս աւետարանի մ'որ ըստ այս առաջանաւ լ—Բ Գարեգին էր, 986 ժամանան գտնէ մէկ երկու, ենէ ու աւելի գոր յառաջ:

<sup>4</sup> Ավակասուր մելաստակարանը տես Յ. Սայդովսկի, “Եղիսաբէտի աւետարանը, Բերք. Հ. Ա. Պ. Պայտիկէնան, Վեճենն 1892, էլ 16—17:

Տ Հման. “Հանդեսն, 1896, էլ 244—46:

Տ Ասոր պահանան այս է որ “Մահամատարան”, գրոց ստագութեան մէջ լայ յանաւ սպրած են թուերու անդրտաթիւնը: Հոս յիշտաւ 9 մելուցոց Հոյկական աւարեթուերու համապատասխանութ քիստոսի թուակա-

նութ (= 1007) թուին գրուած “ի գաւառին Մահեթնից ի քաղաքն որ կոչվ Անուանուանուլ”, կիրակոս գրչէն եւ գրել տուողն է Յովհաննէս պատուսպաթար, ուստի Հայոց աշխարհէն շատ հեռու գաղթավայրի մը մէջ: Երկրորդին (ՆՄ = 1001ի), երրորդին (ՆՀէ = 1038ին թուոս կրօնակոր) եւ չըրրորդին (ՆԴԿ = 1044 Յուսիկ քահանայի) գրութեան տեղը չի ծանուցուիր: Հնիներորդը Ծ.Ժ (= 1064) թաին գրուած է “ի վակոս Հովհանանառեան վեցերորդը Ալ (= 1181) թուին “ի տիեզերաց հչաւակ վան Հովհաննիսն եօթներորդը” Ահարոն գրէ Ծ.Խ (= 1099) թուին, յայսնապէս ի կիրիկա, ինչպէս կը տեսնուի իսաւակիր “Փոանդաց, գալստեան յիշտակութենէն: Ութերորդն Խանաւոր Ծնութիւն կրնայ ունենալ, վասն զի յիշտակարան մ'որ ԶՀՅ (= 1171) թուականը կը կրէ: Կը յիշեցնէ թէ գնեցի զաւետարանի ի քաղաքէն Մահապէտն ի քահանաւէն Սահապէտն ի գրան Սահանաւու ի գիւղու որ անուն կոփ խաղիսուղը, եւն: Երերապէս իններորդին (Երուսաղման գրատան) ստացողն էր Գարգիկ Ծահնչահ որդի Սպասայ եւ Գորանգուխան թացուհին, ուստի անշուշա Անւայ ըրակայքը գրուած էր:

ԺԲ Գարու Նշանակուած 5 Աւետարանք մեծաւ մասամբ Ակիրիոց կը վերաբերին, բայց միայն Երկութը որոշ Երկաթագիր կը կուռին: Սանց առաջինը ՈՒԽ (= 1193) թուին գրուած է “յանապատիս որ կոչվ Պաւլոսական, մերձ առ ամուռ գղեկին կատիւշոյն, Երրորդը՝ այն է Լինմէրիի հոչակաւոր աւետարանն չքնաղ գրութեանի գրուած նաև Մլիմի եւ Պապաւանի վանքերը եւ աւետարան Անկուսաց վանքը ՈՒԽ (= 1198) թուականին: Գրորորդը՝ ՈՒԳ (= 1174) թուին Գրիգոր: Տղայի ձեռքն էր (— որուն ժամանակ գրուած է Երկրորդը ՈՒՀ (= 1183 թուին. —) եւ ՈՒԵ (= 1236) թուին Կոստանդնի թագաւորահօր: Երերապէս սիսամամբ ԺԲ Գարու իրեւ հինգերորդ յիշուած է օրինակ մը, ՈՀԹ (= 1230)<sup>5</sup> թուա-

նութեան տարիներու գրեթէ ամէն ալ անմիշէ նշանակուած կը գտնէնք (ել 158—160): Առաջն “ՈՒՈ (= 1181) գրուած իր հաւատու “1081 տարութ” ԶՀՄ, (— 1171) իր “1070” որով պահ երկու թուականաւ մեռացին առ անուանակ են ժմ գործ աւետարանոց կարգութիւնը մէջ Մինակութէն ՆՄ-Զ գրուած է “1011: ՆՄ՝ “1005, ՆԴԿ՝ “1048, եւն:

<sup>5</sup> “Մահամատարան”, էլ 161 կը նշանակի սոր ՈՒԹ (= 1130): Առաջ եւ ժԲ Գարու գրուած է: Ցներ կիսուր տարիաւութ որ 1130 թիւն է սիսաւ եւ ոչ ՈՀԹ (= 1230): Ցեղը եղան ձեռքն անուագիր ցուցակի մը համեմատ:

կանաւ, գրուած “յերիբո գեղամցի ի սուրբ  
ուխտո որ կոչէ Հայոց Ոհան”, եւն, երկաթա-  
դիր: Զանց կ'առնեմ յիշել ծգ գարու հա-  
մար նշանակուած 27 օրինակներն՝, որոնց հազիւ  
մէկ քանի հատին զրի տեսակը յիշուած է, եւ  
հաւանօրէն մեծագոյն մամ բոլորգիր է: իսկ  
տեղւոյն նկատմամբ՝ մեծագոյն մասամբ Ալիլիիա  
գրուած, բայց նաև զուու, Կաման, Թէոդոր  
պղիս, Հաւառ թառ<sup>3</sup>: Ի Տարիկէ այս ամէնէն  
զատ տակաւին կան շատ օրինակներ ցանուցիր  
եւ յերեւան շելած, եւ ու դիրքաւ կրնանք ըսել  
թէ որշափ է Թ—ծգ գարուց ծանօթ Աւե-  
տարանաց, եւս տաւակէ ուրիշ ամեն կարգի  
ձեռագրաց քանակութիւնը: Քանի մը հարիւր  
է առենազին, եթէ չենք սխալիր:

Մեր նպատակին համար այսչափ ալ ար-  
դէն շատ է: Որչափ ալ շատ ձեռագրաց գրչու-  
թեան տեղն չկրցանք որոց նշանակել տեղեկու-  
թեանց պահանութեամբ, կրնանք ծանօթներէն  
հետեւցնել որ այն ժամանակներն որոշ տեղ-  
ւոյ հետ գտնուած է կապել երկամբացքի գործ-  
ածութիւնը: Միայն հետ մը մուտք է. եւ այս  
է մինչեւորովնեալ շրջանը: Բոլոր յիշուաներուն  
մէկ երկու բացառութեամբ, պարզ “երկամբ” գործ-  
քիր, վերաբիրը կը տրուի է. գարեգնի քով-  
պարագայ մ’որ անհնար կ’ընէ որոշել թէ  
յիշելոց որոնք եւ ուր գրուաները միջնին:  
Թիկեւա առանց օգտի չըլլաց այս կէտին առաւել  
մասարութիւն ընել ապագային: — Անցնիբք  
այժմ ուրիշ կէտի:

Ա ենեակը “Ուշա. Խ., օրինակն է այս, պրուն համար ԿԵ  
Նշանակուի “Երիտրուէլլէ, ՌՀԲԻ”

"Մասենագործութեան, էջ 161-70:

з Յաղագոսկ մակարդական երկաթակի իւ հանա-  
ծական Նոր Կաթոլիկ քառասահ օրինակ զբանա-  
կանություն ՈՒՀ (— 1249) թաւին Եւստահ ցացած Ա-  
նեսոսից մէկ երկու տան քիչ մէ տարրեր կը հշանակէ. զբ-  
օրինակ Երեսութիւն կը բանական համ Աւետ Բ. զբանա-  
կան ՈՒԴԻ (— 1905) թաւին. Աւետ Է., Խաչովյան ՈՒԴԻ (— 1203).  
Երեսութիւն զբանակ Աւետարակին ծի. Տ. Խ. (Տաղա-  
յանի կուսածքներ) Հայուն մատուցութեան և Խոնդրիք տառապեր).  
Երկաթակի առաջարկած կառավագայութեան, կառավագայութեան, գրառա-  
կան (— 1300) թաւին, և եւ բացադիւն Ծաղկաց առաջարկած  
են իւ Անեսոսից՝ Աւետ Գո. զբանա ՈՒԲ (— 1233). Աւե-  
տ Է. իւ թաւին ՈՒՀ (— 1223). Աւետ Գո. գիշ և Մարտ ՈՒԲ  
(— 1284). Աւետ Ա. և Թաւին ՈՒԲ (— 1229) եւ եւ եւ

Ա Աս Բրամանկան թագարակի օրինակն Խաչեցի  
Ղարդանեն ջրաւած ՈՒԾ. (= 1239) Թռուխ Կի սփերիքական  
մարգարագիլ Հայու և Ք համապատասխ Խաչու, ի դրան  
ուսուր բար ըստ Սահման Մաքր, եւս Կայունակ օրինակ Մի  
ԴՊ. (= 1254) Թռուխ ի Հայու Գործեալ (Բ. 11 կ Մաքր),  
օրինակն ՈՒԾ. (= 1203) Թռուխ Կուտասին Խավայու, մեր ի  
գետաւո Սիմի, ի յանապատր որ Կոս Եղիշևիք, եւս Թեւ-  
պալու, ջրաւած օրինակն ի 1230-32 Թռուկանիք. Հաւուց  
թա գործած ՈՒԾ. (= 1215).

3. Հանգրութեան վրայ խօսած ժամանակի պէտք է նաեւ տառերու այլեւալ ձեւերու անուանակոչութիւնները չգէրսել: Մենք ինչպէս զերն բառածներէն ալ կը տեսնուի, դիմաւորաբար երկու տեսակի կը բաժնենք երկաթագիրն, որոնց կը կցի երրորդ մ'ալ՝ փաքք եղանակաւորութեամբ: Առաջին եւ դիմաւոր տեսանն է Գյուղէկը - երկաթագիր բառածնիւ, գրեթէ ճշգր այս գիրն՝ որ ցայսօր ալ կը գործածնութ տպագրութեան մէջ իրբէ գլխագիր: Թատկանիւն (caractère) է այս տեսակին բոլորչէն եւ կամացածն, որով նաև ուղղահայեաց տառափաները կը կապուի իրարու՝ այլուր բնենք ամէն տառի մէջ ալ ընդհանրապէս: Երկրորդ գլխաւոր տեսակն է Մ'իններութեամբ՝ “Միջակ, կոշածնիւն նշյանէս իրեն յատկանիշ ունեալով ուղղութիւն ձեւեր՝ սակաւ բացառութեամբ, որով տառերը չըրեկուսի ձեւ կանոնն: Ըստ Համար լւա չէ բած անշուշն Քարամեանց<sup>1</sup> “միջակ, դրի անուամբ կցելով գլխագիր քիչ մը նրբածն մէկ զքսութեան զիրը (Tafel I, թիւ 2), որ մխովն գլխագիր է բոլորակածն յատկութեամբն, բայն միջններուպեան չըրեկուսի դրի օրինակի մը չեւ (Tafel II, թիւ 3): Ալ երինքն էապէս չի զանազանուիր — երկուքն ալ ուղղագիծ չըրեկուսի ձեւով — Քարամեանցի քով յաջորդ օրինակէն (Tafel II, թիւ 4), զոր ինքը “Փոքր մերօպեանն, նշուած է անը Համար որ մանրագիր է, եւ նշուն կարգի Համարած դարձաւալ յաջորդին հետա, (Tafel II, թիւ 5) ուր որ բուն՝ “փաքք երկաթագիրն, այս վերջննն է: Այս առափանչն ուղիղ է, մասնաւոն ենս Հակիմն

“միջակ կոչուածը գերաններէն “միջնամսորուաբեան, կը յօրջրջախէ՞ւ: Առաջնն երկուքը —

“ԱՐԺԱՎԻԴ ԹԵՇԵՐԵՎԱՆԻ ԿՐԱԿ ՎՈՐԲԱՏԱՅՐԻ ՎԼՈՎԵՐԻ  
ԷՐԿԱՄ-ՃՐԳԻ ԱԽ ՎՈՐ ՄԱՍԻՆԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (Արմավա-  
ռավիշնալ աղաւագության համար) Բայ կորպուսի առաջ ԹեՇե-  
րԵՎԱՆ ԹԵՇԵՐԵՎԱՆ պատմա արուած ԿՐԱՎՈՒ Նշյալ խառնեցի է ա-  
յս ուղարկությանը հետո, ո բարովին պատ խուզէ ե-  
քադի որ ԵՐԿԱՄ-ՃՐԳԻ ախաւայ և կամակաւութիւնը յառա-  
փառնամա եւ որոյ անուանականներ չեն Շաբաթա-

գլխաբիրն եւ միջնմերոպեան — այնպէս որոշ յատկանիշներ ունին՝ իրարմէ մեծ տարբերութեամբ, որ կարելի չէ զանոնք իրարու իտառնել, թէեւ երկուքն ալ երկաթագիրը ըլլան։ Աւելի փոքր է վիզբը երկաթագիրը կոչուածին տարբերութիւնը (Յուցակ, Տիսա). Ա., 5 առևուածք. 171 ձեռագրէն՝ ֆ-ժն. դարուց, առ Քարամեանց Տաf. II, 5), պէտք խօսելով գլխագիր երկաթագրի մէջ յեականն այս տեսանի, բայց առանձն, թէեւ գրերու ոմանց դիրքը քիչ մը կը տարբերի. եւ ամբողջն այնպէս է՝ որ առանձամ կարծեն հին բարբերէն երեւոյթ կ'առնու։ Վարժ աչք մ'այս ալ դիրաւ կը զանազանէ առաջնուներէն, որ ըստ այսմ երկաթագրի երրորդ մէկ՝ բայց ոչ յեական տարբերութեամբ՝ տեսակը կ'ըլլայ։

Սակայն ասով չել լմնար միշն ձեւերու  
խռոմը: Քարամեանցի քով կը պակսի էական  
տեսակ մ'ալ, այն զօր Անցաւ էք կոչած ենք,  
իբրև այն ձեւն որ երկաթագրէն բոլորգրի անց-  
նելու ըշրջան կամ կերպարանափոխութիւնը կը  
ցուցընէ: Արդէն անցման շրջանի վերաբերելով՝  
նիմին կը հետեւի որ բազմաթիւ աստիճաննեւ-  
որութիւններ ունենալու է այս տեսակն: Մեր  
ջուցակին մէջ երեք աստիճաննեւորութեանց  
օրինակներ յառաջ բերած ենք նմանահանու-  
թեամբ: Ասոնց երկուքը Անցան երիշեցէ են,  
այսինքն՝ գիր մ'որ առաջին տեսքին միշն-  
մարուպեան երկաթագիր կ'երեւայ բազմաթիւ  
զբեր նյոն ձեւով ունենալով, եւ սակայն խառն  
և բոլորգրով. օրինակի համար՝ “առ զնորսիկն  
մարտիրացացաւ մէջ զուտ բոլորգրիր  
են ամէն “ա” տառերը, նյոնպէս “է”, “գ”, եւ  
“ց”, միանելը միջնամբորպահն: (առօն Տիասկ.  
Ա, 6 առնուած ժի՞ զարու ձեռագիր մը թ. թ. 240).  
Եւ Տիասկ. թ. 7 առնուած թ. 3 ձեռագրի իրա-  
տագիրներէ: ) Երրորդը՝ Անցան բնուրիէ է, այս-  
ինքն գիր մ'որուն տիրող ձեւերու բոլորգրի են,  
միայն խառն այլեւայլ տառերու միջնամբոր-  
պեան ձեւերով, այսպէս ՚, ՚, ՚, ՚, ՚ պէս (տես  
Տիասկ. թ. 8, առնուած թ. 273 ձեռագրէն: )  
Անցման ձեւերու իբր օրինակ ի միշ այլը,  
երկու գեղեցիկ նեռագիր կայ մեր մատենա-  
քարանի մէջ. մին յիշեալ թ. 273 ձեռագրին  
Կոչման Ընծայութեան 2/2 (=1277) տարին  
գրուած. երկորդը թ. 56 եւ 351 կամ կրկնա-  
գիր Ագամանգեղակի վասի երկորդը անգամ  
գրութիւնը՝ ծգ գարեն: Զանց կ'առնեմ բռն  
և սեպականուած, մեր կը պահէնք մեր վեր զան երեց  
ատամանները եւ անօն անաները:

Էռարքի բազմաթիւ եղանակաւորութերն յիշել,  
որոնք քիչ չեն եւ որոնցից 7 պյատայլ գրչու-  
թիւնք սեն մեր 8ոցակի մէջ, Տիմոկ. Բ,  
9—15, ինչպէս նաև Կորդիէն, Հունիէն հին  
ու նոր պէտական խաղաց սեսանիերով, ի մասնա-  
կի սովորի եւ շշագրի ի առանցքը մը, եւն.  
Առանք համեմատաքրա նոր ժամանակի երես-  
ոյնները ըլլազրով՝ միւնքերուն չափ ծանրակառու-  
թիւն չունին հնագրական խնդիրներուն մէջ.

4, 8, 8,

ԳՐԱԿԱՆ

ԳԵՂՄԱԿԹԻԿՆ ՀՅԱ ԼՐՎԳՐՈՒԹԵԱՆ  
1860ԵՆ ՄԻՆՉԵԿ ՄԵՐ ՕԲԵՐԸ

3. G. 021 h h

Ամսաթերթ կ. Պողիս 1861—2:  
Խմբ. Ք. Պալիեան  
Ժպ. Թ. Քիարքեան:

Պարհեցոր Պալիեսան պատասխն 1861  
Յնք. 1 թթականաւ քառամածաւ չըսոր մղղթէ բարձ-  
րացեալ ամսամթերթ մը Հրատարակեց 1860  
Դեկտի վերջը ընդունիկ, օրոքի մասերոց  
անուամբ, որ նպասակ ունէր Մարդկային ազգի  
արարութ կեցութեանը վրայագ ձառել, նշցուկ  
լլալ ընդունակ ամենայնանապապաշարման ըմբռո-  
ւանանց, տրայաց շահաւուս խրամագութ պարզ  
յասակ ոճուն, քամի մը մանր նիշեր աւան-  
ել, որք են Նարդապատական, բժշկական, ուսա-  
կան շինուու լեզուներ, զուրաբալիք, առաջ,  
անենուկն, եւ այլն եւ այլն, ինչ որ վերջապէս  
այ իմացական եւ նիշեական աշխարհի մէջ՝  
ուղարկովին տղայական ըմբռունմամբ:

**Տարեկան գիւնն էր 40 դրուշ:**

Առաջին տարին կանոնաւրոպակս Հրատա-  
սկեցաւ 12 թիւ: Բ. Տարին դիմքը փոխաւեցաւ  
է օլժածակը (4 թուղթ) եւ ամեն ամսոյ 8իւ  
22ին՝ կը Հրատարաքանուէր, տարեկանը 60  
րուսչով: Այս տարաւը ճամփարու կը զարդարեա-  
լիւսց եւ գամփնուց ճիւղերէ պատահաւ թշուն-  
ու: Թիղունե անուան յաւելուածն էր Հանդի-  
սէւստանութեայ: Այս տարիին մեղք ծանօթ է  
այսն երեք թիւ (8 եւ 22 Ծնր. եւ 8 Փետր.<sup>2)</sup>:

1 Են Ցուցակ, Ցիսկի, թ. 10 հետ առևտագ  
1819ի դրուած ձեռագրէ մը. թ. 14 հետ 1812ին դրուած  
ինակ մը, եւն եւն;

**• Urzurum Urf. 1862, P. 688, R:**